

ԼԴ

Ուրիշը անհանգիստ ընել էր սեպհակա-  
նու-Ռեան իրա-անցը մէջ : — Ուրիշները ան-  
հանգիստ կ'ընեմ ու կը խռովեմ ոչ միայն  
բռնութեամբ ու խարդախութեամբ ի-  
րենց ստացուածքն յափշտակելով , այլ  
նաև արգելք ըլլալով որ չկարենան ու-  
զածնին ընել . ուրիշին բանը պահելով  
ու ծածկելով , և կամ ուրիշ կերպով մը  
փնասելով . զոր օրինակ ծառ մը կտրե-  
լով , դուռ մը կոտորելով , կարասի մը փձա-  
ցընելով , ցորենի արտերը ապականելով  
անոնց մէջ որս ընելու համար . ևն : Ես  
ինչ ըսեմ անոր որ խիղճ չընէր ուրիշի  
տնէն ստակ ու նաև ուրիշ բաներ վեր-  
ցընելու . մարդասպանէն աւելի անարգ  
է այնպիսին , որ անիկայ գոնէ իր կեան-  
քը վտանգի մէջ կը դնէ . բայց ասիկայ  
իր վրայ վստահութիւն ունեցողին բա-  
նը կը գողնայ : Սմանք մեծ չար մը չեն  
սեպեր դաշտերէ ու պարտէզներէ պը-  
տուզ գողնալը . բայց ձեռն է արդեօք  
առածնիդ , թէ որ ձեզմէ գողնալու ըլ-  
լային : Մէլի անոր համար յանցաւոր  
էք , վասն զի զգուելի ախտ մըն է որ  
զձեզ առ այս կը յորդորէ՝ որ է որկորը :

Սէ , պատանեակք . կ'աղաչեմ ու կը  
յանձնեմ ձեզի , եթէ ինդիրքս կրնայ  
զօրել , որ ուրիշներուն բանին չգայիք .  
ամենէն չնչին բաներէն ալ զգուշացիք ,  
ինչուան գրիչ ու գնդասեղ մը առնելէ :  
Եթէ որ ցեկանաւները լեզու ունենային  
կրնային պատմել , թէ ինչպէս ամէն  
իրենց մէջ մեռնողները շիւղ մը վերցը-  
նելէն գողնալ սկսան . և դարձեալ մէկ  
անգամ մը միայն իբրև գող բռնուած  
ըլլալուն ամօթը պէտք էր որ բաւա-  
կան ըլլար ամէն փորձութիւն հեռա-  
ցընելու իրենցմէ :

Եսկ թէ որ կորսուած բան մը գրտ-  
նաս , քուկդ չէ ու պարտաւորեալ ես  
դարձրնելու . թէ որ դուն կորսընցու-  
ցած ըլլայիր՝ ինչ կը փափաքէիր . կ'ու-  
զէիր որ քեզի դարձուի . կորսընցողին  
ցաւը մէյոյր մտածէ . վազէ , որուն ըլ-  
լալը փնտռէ ու տուր , և զանիկայ միւի

թարեալ տեսնելուդ վրայ ուրախացիր ,  
և զինքը բարեկամ քեզ ստացիր : Մն-  
գամ մը դահեկան մը գտայ գետնէն ու  
կ'ուզէի պահել , որպէս զի եթէ աղքատ  
մը հանդիպի անոր տամ , վասն զի գը-  
տածս ոչինչ բան մը երևցաւ ինծի . բայց  
մայրս հրամանց որ երթամ անոր տէրը  
փնտռեմ . գտած տեղս դարձայ ու տես-  
նեմ որ աղջիկ մը կեցած կու լար ու կը  
ցաւէր նոյն դահեկանը կորսընցնելուն  
վրայ՝ որ մօրը բոլոր ունեցածն էր և ա-  
նով հաց մը պիտի գնէր :

Կը շարունակուի :

---

Չարախօսութիւն :

Չարախօսութիւնն անանկ ախտ մըն  
է որ ինչ և իցէ պարագայի մէջ ալ ըլլայ  
բնաւ չկրնար արդարանալ . բայց սակայն  
անանկ խորամանկ հնարագէտ պակա-  
սութիւն մըն է՝ որ շատ անգամ չարա-  
խօսն ալ կը խաբէ , և այսօրուան օրս աչ-  
խարհքիս և բարեպաշտ մարդկանց առ-  
ջնէն ալ աւելի շնորհք գտած է : Եւ այց  
աս ըսելով չենք հասկընար թէ չարա-  
խօս բնաւորութիւնը ատելի չէ մարդ-  
կանց , այլ չարալեզու կը սեպուին ան  
սակաւութիւն թիւնալից ու տմարդի  
մարդիկ միայն որոնք առանց արհեստի  
և ճարտարութեան կը չարախօսեն , և  
որոնք դատելու և բանի մը չհաւանելու  
չարութիւնն ունենալով , հաճոյ ըլլա-  
լու համար պէտք եղած կատարելու  
թիւնը չունին :

Բամբաստողի լեզուն հուր մըն է՝ ուր  
որ մօտենայ կ'այրէ ու կը մրկէ . հաւա-  
սարապէս իր կատաղութիւնը կը թափէ  
ընտիր ցորենին և յարդին , ամբարշտին  
և նրէրելոյն վրայ . ամէն տեղ ուսկից  
որ անցնի՝ կործանումն և աւերակ կը  
թողու . ինչուան երկրիս խորին ըն-  
դերքները թափանցելով ամենածածուկ  
բաներու ձեռն կը մխէ , և ան որ վայր-  
կեան մը առաջ մեզի մեծագին և փա-  
ռաւոր կ'երևնար՝ անարգ աճիւն կը դար-  
ձընէ , ու ան որ չկրնար սպառել ու ոչըն-

չացրնել՝ կը մթափնէ ու կը սեցրնէ , և երբեմն ալ ֆրաստէին առաջ գիտէ հաճոյանալ ու ճոխանալ : Չարախօսներ ալ կան որ չարախօսութիւնը կը դատապարտեն յայլ և իրենց միայն օրինաւոր կը սեպեն . առանց ակնաւուութեան ծրուիկ ծրուիկ կ'ընեն իրենց եղբարքը , գովելով միանգամայն իրենց չարաւորութիւնն և զգուշաւորութիւնը . նետը ինչուան սրտին խորը կը թափանցեն , բայց որովհետև փախիլուն է և ամենանուրբ՝ բացուած վերքը չեն տեսնար :

Չարախօսութիւնը բովանդակութիւն է ամենայն ամբարշտութեանց . ցած նախանձ մը որ ուրիշին հանճարովի և ունեցած յաջողութեամբը վիրաւորուած՝ նոյնը բամբասանաց նիւթ կ'առնու , և կը ջանայ զինքն անցնողներուն փայլը ստուերացրնել . ծածկեալ ատելութիւն մը , որ խօսքերուն տակ սրտին դառնութիւնը կը քողարկէ . վատ երկու երեսութիւն մը , որ առ երեսս կը գովէ և 'ի ծածուկ կը յօշոտէ . ամօթալից թեթեամտութիւն մը , որ չկրնար լեզուն սանձել ու ինքզինքը բռնել խօսք մը չըսելու , և շատ անգամ իր վաստակն ու հանգիստը կը զոհէ անխոհեմ դատաստան մը ընելու համար , որպէս զի ուրիշին հաճոյանայ . պաղարիւն բարբարօսութիւն մը որ հեռաւոր եղբայրը կը վիրաւորէ . . . :

Ինչո՞ւ արդեօք միշտ մեր դատաստաններն առանձինն ոմանց ոմանց վրայ կ'ըլլան , և ինչէ՞ն է որ ոչ երբեք սրտերնիս կը հանգչի , ինչուան որ նոյն անձանց պակասութիւնները մէջ չբերենք . ասիկայ ծածուկ նախանձ մը չէ՞ արդեօք : Ի՞նչ է իրեն հանճարը , բաղզը , պատիւն , աստիճանն ու համբար պակասութիւններէն աւելի չէ՞ն վիրաւորեր զմեզ : Այնչափ վրան խօսելու արժանի կը սեպէինք արդեօք զինքը , թէ որ մեզմէ վերագոյն ըլլալու կատարելութիւններ չունենար . փոյթերնիս կ'ըլլա՞նք անոր տկարութիւնները դիտելու , թէ որ ամենքը մեծ բանի մը տեղ չըզնոյն զինքը . ինչո՞ւ համար ուրիշ որ և իցէ սննձի մը պակասութեանցը կը զը-

թանք , ուրիշներուն ամէն ըրածին կը ներենք , և միայն այսպիսի անձանց վրայ խօսելու ատեննիս ամենայն ինչ բերաննիս թոյն կը դառնայ : Կ'ապահովենք ամենայն իրօք թէ ոչ նախանձն և ոչ ատելութիւնն է որ մեզի այսպէս խօսելու տայ . կը հաւանիմ . բայց մեր երգիծաբանութեանցը միթէ աւելի ցած և ամօթալի պատճառներ չկան արդեօք . արդեօք ախորժ մը չենք զգար ստգտանելով մեր եղբայրը մեծի մը առջև որ զինքը չսիրեր . չէ՞ք ուզեր արդեօք անոնց քով քծնիլ և աչքերնին մտնալ , իրենց չսիրած անձը ծաղու և նախատանաց նպատակ ընելով : Ի՞նչ է մեր շահուն համար չէ՞ք զոհեր իր համբար , և չէ՞ք ջանար հաճելի ըլլալ ծիծաղելով այն մարդուն վրայ որ արդէն սիրելի չէ : Ի՞նչ ամեծք ողբալի կ'ըլլան երբ անիրաւ ատելութիւններ կը տիրէ սրտերնին , որոնք ախտ կը սեպեն՝ իրենց անհաճոյ եղած առաքինութիւններն անգամ :

Չարախօսութիւնն ազմկայոյզ ախտ մըն է որ ընկերութիւնը կը խռովէ . հակառակութիւն կը սերմանէ արքունեաց և քաղաքաց մէջ , ամենէն աւելի կաթոգին բարեկամութիւնները կը խլղէ , աղբիւր է ատելութեան և վրէժխնդրութեան , և ուր որ մտնայ կռուով ու շփոթութիւնով կը լեցնէ . թշնամի է միշտ իսղաղութեան , քաղցրութեան և բարեկրթութեան : Կ'ահաբեր թունով լցեալ աղբիւր մըն է , ինչ որ անկէ կը բղխէ՝ ապականեալ է , և կ'ապականէ ինչ որ շուրջանակի կը գտնէ : Իրեն գովեստներն իսկ թիւնալից են , ծափահարութիւնքը՝ չարամիտ , լուծիւնը՝ մեղապարտ , քալուածքը , շարժուածքն ու հայեցուածքը , միով բանիւ իր ամէն կերպը թիւնալից է :

Ինչ ախտ որ կը ստգտանենք՝ միշտ մեր թերութիւններէն ալ քանի մը բան վրան կ'աւելցրնենք ու ոչ երբեք ճիշդ եղածին պէս բանը կ'ըսենք : Աստուծոներնուս մէջ կը խառնենք մեր կարծեաց չարամտութիւնը , և այնպիսի տեսութեան մը տակ կը ձգենք՝ որ իրենց բը-

նական հանգամանքէն դուրս կ'ելեն . պատմաճնիս կը զարդարենք ծիծաղաւարժ և հաճոյ դիւցազն մը ընելու համար . և ինչպէս որ ուրիշներուն հաճոյ կրնայ ըլլալ՝ այնպէս կը ստորագրենք , և ոչ եթէ ինչ որ իրն է ստուգապէս :

Այբարտաւանը , որ ուրիշներէն ամենեւին կախումն ունենալ չուզեր , միշտ կը ջանայ իր հպատակութեան լուծը վրայէն թօթուել , տկար ու պակասաւոր ցուցնելով զանոնք որոնց որ պարտրկան է հնազանդելու . որչափ որ բարձր է աստիճաննին՝ այնչափ աւելի ալ մեր ստգտանացը նշաւակ կ'ըլլան . և այսպիսի դէպքերու մէջ չարամտութիւնն ալ աւելի հնարագէտ կ'ըլլայ , և ամենեւին չներեր իր հակառակորդին : Այլ երբեմն ալ անոնք որ այն անձանց բարիքը աւելի կերպով մը վայելեր են կամ իրենց հետ ընտանեանալու պատիւ ունեցեր են , լրբութեամբ իրենց անկատարութիւններն ու ախտերը կը հրատարակեն , որով բաց 'ի մեծարանաց սրբազան պարտքէն , զոր ոտքի տակ կ'առնուն , ապերախտութեան վատ և ամօթապարտ յանցանօք ալ մեղապարտ կ'ըլլան :

Իսկ անոնք՝ որոնց որ չարախօսը ուրիշին պակասութիւնը ծածուկ կը յայտնէ , իրենք ալ նոյնը շուտ մը ուրիշներուն ականջը կը դնեն՝ անոնք ալ իրենց ծանօթներուն , իրենց կողմանէ ծածուկ պահելու հարկ մը չտեսնելով : Արաքանչիւրը նոյնը ուրիշի մը առջև կրկնելու ատեն նորանոր պարագաներ վրան կը բարդէ . իւրաքանչիւրը իրեն կողմանէ քանի մը թիւնաւոր տեսութիւններ վրան կ'աւելցընէ , որով որչափ աւելի բերնէ բերան անցնի , այնչափ աւելի ալ կ'աճի ու կը թանձրանայ , հրոյ կայծի մը նման որ սաստիկ քամիով մը այլ և այլ տեղ տարուելով անտառներ ու գեղեր կը հրդեհէ . այս է ուրեմն չարախօսութեան վախճանը :

ՄԱՍԻՅԱԵՐՍ

Լիոնէի Նաւարեկոչիւնը :

Լիոնէի աղետալի դէպքը որ ծովաչու նաւարկութեանց ահաւոր և քրտմնելի պատահարներէն մէկն է , հանդիպեցաւ 1856 նոյեմբերի սկիզբները , և հարիւրէն աւելի անձանց կեանքն արժեց : Աբրոպական խիստ շատ օրագիրներ այս ցաւալի կորստեանս վրայ խօսեցան , և ինչպէս որ կը տեսնուի մարդկային շարութենէ առաջ եկած դէպք մըն է , որուն համառօտ պատմութիւնը ահա հոս կը դնենք :

Լիոնէ՝ Աիւ-Աօռքէն դէպ 'ի հաւր ճանապարհորդութիւն ընող շոգեհաւ մըն էր Ղազղիական-Ամբիկեան ըստուած ընկերութեան , որ Լիվրբուլ շինուած էր 1855ին , հազար ինստուն տակառաչափի բեռ տանող . և այս վերջի ընթացքին մէջ 40 ճանապարհորդ և 94 նաւաստի ունէր . զլիսաւոր նաւապետին անունն էր Տըվօ , երկրորդինը Ռուսէլ . իսկ առաջին տեղակալը կը կոչուէր Աուստու-Սատթէոս , երկրորդը Լիւկիէն , և երրորդը Տիւպլօ :

1856 նոյեմբերի սկիզբները կէսօրուան ժամը 2ին ամենայն պատրաստութեամբ Աիւ-Աօռքէն ելլելով յաջող ընթացքով մը սկսաւ դէպ 'ի Աբրոպ առաջ գալ . օդը գեղեցիկ էր և հողմը աջողակ , անանկ որ երկրորդ օրը կէսօրուան մօտ 65 ծովային փարսախ ճամբայ ըրեր էր : Այլ տեսնուէր որ յաջող ու զուարճալի ճանապարհորդութիւն մը պիտի ունենային՝ որով ճամբորդներէն շատը նաւուն տախտակամածը երած շրջագայելով ովկիանու մեծութեամբը կը սքանչանային , իրենց ցանկալի փունքը երազելով :

Արեւոյեան մետասաներորդ ժամուն ամէնքը ներս քաշուած , միայն նաւուն պահպանութեանը համար հարկաւոր եղած անձինքը վերը մնացեր էին . գիշերը մութ ու տխուր էր , այն պատճառաւ Լիոնէ իրեք լոյս վառած էր : Այլքոր ատանկ առաջ կ'երթար՝ յանկարծ իմացան որ աջ կողմէն նաւ մը բոլոր ա-